


Պէտք է կազմել Հայ եկեղեցւոյ ընդհանուր իրաւակարգը կամ կանոնագրութիւնը, որ այնքան ստիպողական է այժմ՝ Պոլսոյ թաղային եւ Սամսամայրութեան բնական զազարումէն ետքը:

Այս ամէնուն համար պէտք կայ եկեղեցական ընդհանուր մտղովի գումարման՝ էջմիածնի մէջ. բայց սառը համար կարելու է երկրին կառավարութեան հաւանութիւնը, որպէս զի զաւակները կարենան խմբուիլ իրենց մօրը շուրջը, որպէս զի մայր կրտսենայ խօսիլ իր զաւակներուն:

Արտաքոյ Հայաստանի ապրող Հայութեան հաստատմանը կողմէ, ի հարկին երուսաղէմի եւ Կ. Պոլսոյ Պատրիարքարաններուն նախաձեռնութեամբ, միասնաբար դիմում մը այս մասին չի՞ կրնար ունենալ արդեօք զոհացուցիչ արդիւնք:

Որչափ սուրբ նոյնքան անառիկ է մօր մը լեզուին իրաւունքը. Հայաստանի Հանրապետութիւնը պիտի լինէ՞ր այնքան անոզք՝ մերժելու համար այնքան բնական եւ արդար փափաք մը.

Գանիրեկ ԹՈՐԳՈՒՄ ԵՊԻՍԿՈՊՈՍ



ՈՂ. ԵՐԲ ԲՈՒՆ ԱՄՍՄ ԵՄ ԵՆՈՒՐ

ԱՆԿՈՂՆԻՍ ԱՄՍ

Ո՛հ, երբ քուն մսած եմ՝ կնո՛ւր անկողնիս մօտ. Ինչպիսի Փերրայիսի կ'երեւար իր Լատան, Բոյիս անցած արմուղի՝ անոյշ շունչից ստած...

Պիսի բացուի
Բերանս յանկարծ:

Մոսայլ անկիսի վրայ՝ ուր երազ մը ժխտը Տեսած երկար ժամեր մըբացած ե զանի,
Փայլուն աստիկ պիս քոյ ծաղի քու անյունած...

Պիսի շողայ
Երազս յանկարծ:

Յեսոյ շուրթիս վրայ՝ ուր բոց կը բաղարի,
—Ասունոյ կողման հզուած սիրոյ փայլակ—
Համբոյր մը դրոշմէ՛ ո՛ հեղշակի կիմ դար-

Պիս՝ արքունայ [ձած.—
Հոգիս յանկարծ:

ՎԻՔԹՕՐ ՀԻԻԿՕ

Թարգ. ԿԵՍՐԱՊ ԵՆՈՊԵՐՅԱՆ

Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն

ԳԱԶԱԻՈՆ ԿԱՄՍԱՐԱԿԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԸ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՄԷՋ

Կը փափաքիմք զրի առնուլ խորագրովս նշանակուած հայկական վանքի մը պատմականութիւնը երուսաղէմի մէջ. ան կը գտնուէր Ս. Յարութեան տաճարին մօտ, ինչպէս կը հաստատէ Անաստաս վրդ. իր Հայ Վանօրէից ցուցակին մէջ. «Գաղաթնի վանքը որ յանուն սուրբ Հռիփսիմէի եւ Գայիանէի ի մէջ քաղաքին՝ դրանն Յարութեան»: Այս յիշատակութիւնէն զատ, զժրախտարար ո՛րեւ տեղեկութիւն չունիմք տնոր մասին. բայց այս տողերը, ինչպէս անոր կիսաւեր շէնքը արդէն կը հաստատեն նոյն վանքին գոյութիւնը:

Որպէսզի կարենամք նոյն վանքին տեղը ճշդել, հարկ կ'ըստյ բացատրել Անաստաս վրդ.ի վերոգրեալ փոքր յիշատակարանը. ան կ'ուզէ ըսել թէ Գաղաթնի Ս. Հռիփսիմէի եւ Գայիանէի անուամբ կառուցուած հայկական վանքը՝ քաղաքին ներքին կողմէ էր եւ կը գտնուէր Ս. Յարութեան տաճարին զրան մօտ: Դուռն բարդ զոր կը յիշէ ցուցակագիր վրդ.ը, պէտք չէ հասկնալ տաճարին աւագ դուռը, այլ այն նախադրուիքը (propylées), որ Ս. Յարութեան տաճարին անջատ մասն կը կազմէր, եւ նոյն տաճարին պարսկական քանդումէն յետոյ (614 թուին) այլ եւս չվերաշինուեցաւ. ան յատուկ էր միայն կոստանդինեան զեղեցկաշէն Պալիլիֆայիկ. նախադրուեցին կործանուած մասերը երկար զարիւր մնացին հողի տակ: Մենք անոր գոյութիւնը կրնամք հաստատել երկու կերպով, Պատմական եւ Հնարասական:

Ա. Պատմական.—Ինչպէս ծանօթ է, Ս. Յարութեան տաճարը շինել տուած է Մեծն կոստանդինոս կայսրը. հոյակապ յիշատակարան մըն էր ան, կառուցուած մեր Փրկչի Ս. Գերեզմանին եւ Ս. Յարութեան ի պատիւ. ճարտարապետական գուռի գործոց մը, ուր, ըստ վաղեմի ուղեգիր ուխտաւորաց, կը շողային ոսկին ու արծաթը սրբատաշ մարմարի ծաղկազարդ քանդակներով. բիզանդական գեղարուեստի բոլոր նրբութիւնները կը փայլէին քրիստոնէա-

կան այս առաջին տաճարին մէջ. որուն նաւակատիքը շքեղութեամբ կատարուեցաւ. կեսարացի Եւսերիոս եպիսկոպոսը խօսեցաւ իր նաւակատիքի ճառը կայսեր և բազմաթիւ եպիսկոպոսաց, ինչպէս նաև խուսնուրամ հաւատացեցող ներկայութեան:

Եւսերիոս՝ իր «Վարք Կոստանդիանոսի» գրութեան մէջ, տաճարին ինչ ինչ մասերը կը նկարագրէ, թէև ոչ լրացուցիչ կերպով, և գաղափար մը կուտայ նախադրուելի մասին: Նորակերտ եկեղեցոյ մասին իր գրածները յիշել մեր նպատակէն դուրս կը մնայ, բայց նախադրուելի իր նկարագրութիւնը պէտք է որ իր տողերովը նշանակուի, մեր նպատակին համեմուտ, այսինքն Գաղատնի Հայոց վանքին տեղը ճշգրիտ համար. Եւսերիոսի նկարագրութեան համաօտարութիւնն է հետեւեալը. «Տաճարին աւագ դրան մօտ էր անդաստակը (atrium), անոր գրաւած տեղը կը տանէր եկեղեցոյ ճակատի դուռը: Նոյն տեղը կը գտնուէին նախ բակ մը, յետոյ անոր երկու կողմի սրահները, և ի վերջոյ բակին զուսները: Ասկէց յետոյ, հրապարակին մէջտեղը (հաւանաբար շուկայ ըսել կ'ուզէ), կային դիւստոր դռները, ուր ներկի էր զօրձարներուն իրենց տպրանքները ցուցադրելու, և անցորդները առիթ կուսննային զուսներէն ներս նայիլ ու զարմանալ զաւթի ու տաճարին շքեղութիւններուն վրայ (Վարք Կոստանդիանոսի, Անգղ. թարգմ. էջ 530): Եւսերիոսի այս տողերը թէև յատակ չեն, բայց կը յայտնեն թէ Ս. Յարութեան նախադրուելի կ'երկարէին մինչև այն ճանապարհը՝ շուկային մօտ, որ կը տանէր Ս. Ստեփանոսի դուռը:

Բ. Հնախօսական.—Նախադրուելի հրեանախօսական մասը աւելի որոշ կերպով կը պարզէ նախադրուելի տարածութիւնը, որ մեզի պիտի առաջնորդէ գտնելու մեր Գաղատնի վանքին տեղը: Մեր առջին ուսման անգղ. փոքրիկ տեարակ մը, 1927ին Երուսաղէմ տպագրուած, որմէ պիտի քաղեմք նոյն տեղոյն հնախօսական տեղեկութիւնները. նոյն տեարակին հեղինակ՝ B. Antipovի համաձայն, 1844ին, Բրուսսական հրատարակող Schulz, Ս. Յարութեան տաճարէն՝ դէպի արևելք, հինգ հարիւր ոտք

հեռի տարածութեան վրայ գտնուող տեղը (երբեմն Ռուսաց հիւրանոց, այժմ Մայրապետանոց և եկեղեցի շինուած), զըտած է երկու սրահներ, որ ուշագրութիւն գրուեցին Voguet, Tobler, Robinson, Sepp և Schiek հնագէտներուն, և ասոնք ալ, իրենց կարգին պեղումներ կատարեցին նոյն տեղոյն վրայ, գտնագան թուականներու մէջ, բայց աւերակաց ճշգրութեան մասին եղբակացութեան մը չյանկեցան: 1883ին Երուսաղէմի Ռուսաց եկեղեցական Առաքելութեան նախագահ Անտոնինոս վարդապետ կը շարունակէ պեղումները և իր հետազոտութիւնները ու կը հասնի մինչև այն ժայռը՝ որուն վրայ հիմնուած էին աւերակներու գտնագան մասերը, որ ցոյց կուտային թէ անոնք տարբեր ժամանակներու մէջ հաստատուած էին. հոն կը գտնուէին երկու սրահներ և կամար մը, սրահներէն մին հիւսիսայինը՝ կորնթական և հարաւայինը՝ բիզանդական ոճն ունէին, յետոյ, միւս գտնուած յիշատակարաններն էին պարթևացի երկու մասեր, որոնց ծագումը աւելի հին կ'երևանար, հնախօսներու եղբակացութեան համաձայն, նոյն տեղոյն մէջ, երբայտական քանդուած պարսպի մը մասերուն վրայ կառուցուած է Կոստանդիանեան տաճարին նախադրուելի, ուր ըստ նկարագրութեան վաղեմի ուխտաւորաց, կը գտնուէր հիմնուուրց շուկան. աւերակաց ուղղահայեաց պարսպի կտորները Երուսաղէմ քաղաքի հին պարսպի բեկորներ են: Յովսէպոս հրեայ պատմիչը կը յիշատակէ նոյն տեղոյն պարսպը իր աշտարակներով, ամրութիւններով և զուսներով, ինչպէս նաև անոր դասասանի դրան սևանը: Քրիստոսի 70 թուականին էր որ քաղաքի պաշարման ժամանակ Տրաոս քանդեց այդ պարսպը և ամրութիւնները. Յովսէպոսի յիշատակութիւնը Յիսուսի խաչելութենէն հազիւ 37 տարի վերջն է, և կրնամք համոզուիլ թէ զատաստանի գրան սևամ ըսուածը Խայի ճանապարհի ծայրը կը զըտնուէր, մեր Տէրն Յիսուս՝ Խաչը ուսին վերայ կ'անցնէր այդ զուսնէն — քրիստոնէական նախադրուելի արևելեան մասը — և կը տարուէր Գողգոթա, քաղաքէն դուրս ուր պիտի կատարուէր իր Խաչելութիւնը. ուստի այս գտնուած աւերակները անգամ մը ևս կ'ապացուցանեն թէ Գողգոթան և

Քրիստոսի Ս. Գերեզմանը իրապէս կը զբտնուին իրենց իսկական տեղերը. այդ տեսակէտով եւս գտնուած յիշատակութեանները կը ներկայացնեն մեծ արժէք մը:

Ուրեմն Յիսուս, կրթայական օրինաց համաձայն, քաղաքէն դուրս խաշուեցաւ. Աւետարանն ալ կը հաստատէ զայդ. «զի մօտ էր ի քաղաք անկր ճեղին՝ ուր իրանչեցան Յիսուս» (Յովն. ԺԹ. 20). «Վասն որոյ և Յիսուս, զի սրբեացէ իւրով արեւմբն զժողովուրդն, արտադոյ որանն չարչարեցաւ» (Երբ. ԺԿ. 12): Գողգոթային և Ս. Գերեզմանին պարագէն դուրս ըլլալուն մէկ ապացոյցն ալ Բրօք՝ Schieckl Խղատց վանքին մէջ վերջերս գտած վաղեմի գերեզմանի մը զոյութիւնն է. յիշեալ վանքը Ս. Յարութեան տաճարին գրեթէ յարակից է և նոր գտնուած պարագին մէկ մասն ալ կը գտնուի նոյն վանքը կրթայութեան ճանապարհին մօտ: Մենք ալ անձամբ տեսանք այս աւերակները, պարագի մասերը, սիւնները՝ իրենց կորնթական խոյակներով, և զատաստանի դրան սեւմը՝ որուն քարայտակը անցուզարձէն մաշած ու խորացած էր. կըրակացնելով այս տողները, ըսենք որ՝ Ս. Յարութեան տաճարի մօտիկ Ռուսաց վերեւ յիշուած Հաստատութեան արեւելքը, ճանապարհին վրայ կար երբայական կրկնակ պարիսպը, բայ Յովսէպոսի, որուն կործանուած աւերակներուն վերայ էր որ կոստանդինոս կայսր շինել տուած էր Ս. Յարութեան անձման տաճարին սիւնապարզ և գեղեցիկ թացօղեայ նախադրուէքը:

Գ. Ո՞ւր կը գտնուի Գազաոնի Հայոց վանքը .

Անաստաս վրդ. ի խօսքերը բացատրեցինք պատմական և հնախօսական տեսակէտով և հասկցանք թէ Ս. Յարութեան տաճարին նախադրուէքը ո՞ր տեղը կը վերջանային և ո՞ւր պէտք է փնտռել Գազաոնի մեր վանքը: Երեսուցէմի պատմիչ Աստուածատուր կայսրիցոս իր Ժամանակագրական Պատմութեան (տե՛ս Ա. Հատ. էջ 91-92) Անաստասի հայ վանօրէից ցուցակին մէջ այս վանքին նկատմամբ ծանօթագրութիւն մը ունի, բայց քառասուն տարի առաջուան այդ տեղագրութիւնը

նոր շէնքերու յաւելումներով փոփոխուած ըլլալով չէր կրնար առաջնորդել մեզ Ս. Հոփոփմէի և Գայրանէի հայկական վանքին տեղը. իսկ Ռուցոյց Սրբազան Տեղեաց զրքին (էջ 166-67) մէջ բերած յիշատակութիւնը բողոքովին հարեւանցի է և ոչ մի բացատրութիւն չունի նոյն վանքի պատմական ծագումի մասին, միայն կ'ընդունի թէ ա՛ն Հայոց եօթանասուն վանքերէն մին է: Մենք ուղեցիւնք անձամբ ճշդել նոյն վանքին տեղը, ուստի ընկերակցութեամբ Ս. Յարութեան տեսուչ Հոգ. Տ. Յակոբ վրդ. Թալեհանի և Ժառ. Վարժ. ի արարելէնի ուսուցիչ Պ. Վարդան Մաթոսեանի հետ այցելեցինք նախ նախադրուէքի աւերակները որ, ինչպէս վերեւ նկարագրեցինք, կը գտնուին Ռուսաց շէնքին մէջ, յետոյ մեր ստացած ծանօթութեանց համաձայն, շէնքի արեւելեան կողմի ճանապարհին վրայ գտնուած խանութպաններէն մէկ քանին հարցութեանով անոնցմէ միայն կողմէն առաջնորդեցանք. զէպ արեւելք մերձակայ կողմնակի նեղ ճանապարհի մը վրայ բացուած դրան մը, որուն բացումով մեր առջեւ պարզուեցաւ քարուկիր մութ շէնք մը, չափազանց սեցած և աւրուած պատերով և որ հազիւ կը լուսաւորուէր առաստաղի բացուածքէն. առաջին աթիւ որ շէնքէն ներս մտանք, մենք համոզուեցանք թէ հայկական եկեղեցիի մը մէջ կը զբտնուինք. վասնզի նոյն շէնքին գմբէթը որ կրակործան էր, եկեղեցիին ճիշդ մէջտեղը կը գտնուէր չորս սիւներու վրայ, եկեղեցիին հողով լեցուն էր, գրեթէ մինչեւ կամարները, այնպէս որ բոլոր հնութիւններն ծածկուած էին. միայն հողէն վեր կ'երեւէին եկեղեցիին տասներկու կարծրամտեան կողմը կ'երեւար, վասնզի պատին կցուած երկու սիւներուն մէջ նեղ բացուածք մը քարով հիստուած էր. այն դուռ որ սիւններէն վեր թուի թէ յետոյ բացուած էր, մոմի լուսով հազիւ կըրցանք այսչափ տեղեկութիւն քաղել. շէնքը այժմ վազի է և կը վերաբերի իսլամաց. Աստուածատուածատուր կայս. ի գրածին նայելով մինչև Սալաւատին (ԺԲ. գոր.) այս եկեղեցին գոյութիւն ունեցած է և յետոյ խափանուած, և այս պարագան հաւանական կը նկատուի. վասնզի, ինչպէս գիտենք, Սա-

լաէտտին Երուսաղէմի գրաւումէն յետոյ շատ եկեղեցիներ մղկիթի և մէտրէօէի վերածնեց, ինչպէս Յովակիմ և Աննայի Հայոց վանքը և ուրիշներ. շատ եկեղեցիներ ու վանքեր ալ, իբր վարձատրութիւն պարգեւեց այն յազմական զօրավարներուն՝ որ իրեն հետ պատերազմի մասնակցած էին (ա՛հա Սիոն մեր յօղուածը, 1927, էջ 265). հաւանական է որ Գաղաւթնի վանքն ալ նոյն վիճակին հանդիպած է: Եկեղեցիին այս շէնքը առաջ խանէ եղեր, յետոյ ձիթապատուղի շտեմարան և ի վերջոյ օճառի գործարան. այժմ գրեթէ պարապ: Իսկ շէնքին կից արեւմտեան ճանապարհին վրայ 35-40 տարի առաջ շինուած են վազֆի կրպակներ, այնպէս որ եկեղեցիին շէնքը՝ ճանապարհի կողմէն աննշմարելի կը մնայ:

Գ. Ո՞վ շինեց Գաղաւթնի վանքը.

Երուսաղէմի Հայոց հին վանօրայք ընդհանրապէս կը յիշատակուին իրենց հիմնադիրներուն անունով, շատ քիչեր են որ իրենց իսկական անունով կը յիշուին, այդ քիչերէն է Գաղաւթնի վանքը որ կը կրէ թէ հիմնադիրին և թէ վանքին անունը: Գաղաւթն կամօտրական անուն մըն է. նոյն նախարարութիւնը ունեցած է Գաղաւթն անուամբ երեք պատմական անձեր.

Ա. Գաղաւթն, որդի Սպանդարտի, 386ին (Յորենացի Գ. 163).

Բ. Գաղաւթն, որդի Հրահատի, 426ին, (Յորենացի, Գ. 46).

Գ. Գաղաւթն, հայր Զաւրակի, Զ դար (Գիրք Քրդոց էջ, 74):

Պատմական պարագաները դիտելով՝ հաւանական չենք գտնել որ Բ և Գ կամօտրական Գաղաւթնները հիմնարկած ըլլան յիշատակուած վանքը. վանքի անունք հետի կը գտնուէին յունական կայսրութեան սահմաններէն. աւելի շատ հաւանականութիւն ունի Ա. Գաղաւթնը, նախ որ տղայութեան օրերուն քաղաքական պատճառներով իր մօրը հետ ապաստանած է յունական բաժինը, և ծանօթ էր նոյն աշխարհին մէջ: 386էն յետոյ Հայոց թագաւորութեան կիսուած ժամանակ Գաղաւթն՝ Արշակ Գ. թագաւորին հետ մեկնելով պարսկական բաժնէն դարձեալ հաստատուեցաւ յունական բաժնին մէջ և հռչակուոր դարձաւ իր քաջագործութիւններով. երբ Ար-

շակ մեռաւ, Յոյնք իրենց բաժնին հայկական թագաւորութեան վերջ տալով հաստատեցին յոյն կոմս մը, և սպարապետութիւնն ալ յանձնեցին Գաղաւթնին, որ այս պարագային տակ հայ նախարարաց հետ զիմեց պարսկական բաժնի Հայոց խնորով թագաւորին և մեկնեցաւ անոր ծառայութեան մէջ մտնելու համար: Քաղաքական ծանր դէպքերու բերումով, Գաղաւթն շրջապակապ խնորովի հետ տարուեցաւ Անյոյ յոյճ բերդը և հոն վախճանեցաւ:

Արդ, Սպանդարտի որդի Գաղաւթնը յունաց աշխարհին հետ իր յաճախակի յարաբերութիւններովն և երկար ժամանակ բնակութեամբն ու զինուորական համաւառովն աւելի ծանօթացած էր յոյներուն, որ նոյն ժամանակ տիրապետող էին Պաղեստինի. անոր սպարապետութեան պաշտօնը, զիրքը և ազդեցութիւնը պիտի օգնէին Ս. Երկրին մէջ յաւերժացնելու իր նախարարութեան անունը՝ կառուցանելով հոյակապ վանք մը, յանուն Ս. Կուսանաց շրջափսիմէի և Գայրանէի: Հայ Պատմութիւնը արձանագրած է բազմաթիւ կամօտրական նախարարներու անունները՝ որ վանքեր կամ եկեղեցիներ շինած են, մասնաւորապէս Շիրակի մէջ. Մրենի և Թալինի եկեղեցիները, որ մինչև հիմակ կանգուն կը մնան, անոնց ջերմուտանց կրօնասիրութեան արդիւնքն են, Կամօտրականք մինչև ութերորդ դար անբաժանելի մնացին Մամիկոնեաներէն, վերջոցս հետ խնամութեամբ ալ զօրանալով մեծ ծառայութիւններ մատուցին եկեղեցւոյ և Հայրենիքին: Կամօտրականք՝ որքան բարեհամբաւ և հայրենանուէր գործերով հռչակուած, նոյնքան կսկծալի դէպքերով լեցուն տարեկրութիւն մը թողած են, զո՛հ ըլլալով երայրական նախանձի և ատելութեան: Անոնք հայրենիքէն դուրս ալ, Արեւմտեան աշխարհի ընծայած են հոյակապ գէմքեր՝ զարգարուած յիշատակելի գործերով. անոնք են դարձեալ որ Ս. Երկրին մէջ շինած են Համբարձման լերան վրայ, Շիրակացոց վանքը, Բաշին և Ս. Լուսաւորիչ վանքեր որոնց տեղերը տակաւին չենք կրցած ճշգրէլ, մասնաւորապէս կը յիշուի Համազասպ Կամօտրական մը՝ որ Երուսաղէմ այցելած ու ազատած է այն հայկական վանքերը որք գրաւուած էին յոյներէն:

ՄԿՐՏԻՉ ԵՊՍ. ԱՂԱՆՈՒՆԻ